

ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ ԵՒ ԿՐՏՍԵՐ ՏԻԳՐԱՆԻ ԴՐԱՄՆԵՐՈՒՆ ԱՌԵՂԾՈՒԱԾԸ

Ներածական

Վերջին մի քանի տասնամեակներու ընթացքին օտար դրամագէտներ փորձած են ուսումնասիրել Հայկական դրամները։ Իբրեւ եզրակացութիւն իրենց հետազօտութեանց, ոչ միայն կը հարցաքննեն Տիգրան Ա.ի գոյութիւնը, այլ նաեւ առաջ կը քշեն «Կրտսեր» Տիգրանի մը դրամական համակարգը։ Այս բանասէրները կ'օպոուին մի միայն արեւմտեան կարգ մը պատմաբաններու աղբիւրներէն եւ ամբողջովին կ'անտեսեն այլ աղբիւրները, որոնք ըստ հայ ժողովուրդի մասնագէտ պատմաբաններուն, ուղիղ կը ներկայացնեն հայոց պատմութիւնը։

Աքեմեննեաններու հետ միատեղ հայերն ալ կոռւեցան Աղեքսանդր Մեծի դէմ եւ պարտուելով պատերազմի դաշտին վրայ, կազմեցին Աղեքսանդրի հսկայ կայսրութեան մի մասը։ Դժբախտաբար մեզի հասած պատմական աղբիւրները մանրամասն չեն նկարագրեր այդ դէպեհերը, որոնք պատահեցան Փոքր Ասիոյ մէջ Աղեքսանդր Մեծի մաշէն յետոյ (323 Ն.թ.։)։ Աղեքսանդր Մեծի կայսրութիւնը բաժնուեցաւ իր զօրավարներու միջւեւ։ Սելեւկոս տիրացաւ Ասորեստանին եւ Միջազգետքին եւ հիմնեց Սելեւկեան հարստութիւնը։ Հայաստան նուաճուեցաւ Սելեւկեաններու կողմէ։ Սելեւկիացիք կը կառավարէին Հայաստանը տեղական բնիկ իշխաններով կամ սատրապներով, կոչուած՝ «սատրատեգոս»։ Այս ժամանակաշրջանին Հայաստան բաժնուած էր չորս մասերու՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Սոփե եւ Կոմմագենէ։

Սելեւկոյ Անտիոքոս Գ.ի (223-187 Ն.թ.) գերիշանութեան շրջանին, Արտաշէս Մեծ Հայքի ստրատեգոսն էր եւ Զարեհ՝ Սոփեի։ Հոռմէացիք, 191 Ն.թ. թուականին, զախճախիչ

պարտութեան մատնեցին սելեւկիացիներուն, Փոքր Ասիոյ արեւմտեան կողմը գտնուող Մագնեսիա քաղաքի ճակատամարտին: Փոքր Ասիան ինկաւ հռոմէացիներու քաղաքական ծիրին մէջ: Զարեհ եւ Արտաշէս, օգոստելով սելեւկիացոց չարաչար պարտութենէն, իրենք զիրենք անկախ թագաւորութիւններ հռոչակեցին: Մեծ Հայքի եւ Մոփքի անկախութիւնները վաւերացուեցան Հռոմէի ծերակոյտին կողմէ, Ապամէայի մէջ կնքուած դաշնագիրով 188 Ն.Ք. թուականին: Պատմաբաններ 189 Ն.Ք. թուականը կը նկատեն այն տարին, երբ Արտաշէսեան հարստութիւնը հիմնադրուեցաւ¹:

Հստ պատմաբան Մովսէս Խորենացիին, Արտաշէս Ա. (190-160 Ն.Ք.) դրամ հատանեց իր պատկերով²: Յարդ, այսպիսի դրամ մը չէ յայտնաբերուած: Խորենացին նաեւ կը յիշէ, թէ Արտաշէս հրամայեց որ գիւղերուն ու ագարակներուն սահմանները որոշուեն յատուկ քառանկիւնաձեւ քարերով³: Վերջերս բաւականաչափ սահմանաքարեր գտնուեցան Հայաստանին մէջ: Այսպիսի քարերէն մին, գտնուած՝ Սեւանայ լիճի ափին, ունի «Արտաշէս արքայ, Զարեհի որդի Երուանդական» արամէատառ վիմական արձանագրութիւնը: Արտաշէս հիմնեց իր մայրաքաղաքը՝ Արտաշատը, որ ըստ Պլուտարքոսին, շինուած է կարթագինացի Աննիբալի խորհուրդով, երբ այս վերջինը պարտութիւն կրեց Հռոմէացիներէն եւ ապաստան գտաւ Հայաստան: Արտաշատ եղաւ մեծ ու գեղեցիկ քաղաք մը եւ փոխարինեց հին մայրաքաղաքները՝ Արմավիրն ու Երուանդականը⁴:

Արտաւազդ Ա. (160-123 Ն.Ք.), որդին Արտաշէս Ա.ի, յաջորդեց իր հօրը եւ բազմեցաւ Հայաստանի գահին վրայ: Ար-

1. ՄԱՆԱՆԴԵԱՆ ՑԱԿՈԲ, ԳՅԱԿԱՆ տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, հասոր Ա. Երեւան, 1945, էջ 100-135: Հայ ժողովրդի պատմութիւն [ՀԺՊ], հասոր Ա. Երեւան, 1971, էջ 500-520: ԷԼԶԻԲԵԿԵԱՆ Ժ. Գ., Հայաստանը եւ Սելեւկանները, Երեւան, 1979, էջ 54-56:
2. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՅԻ, Պատմութիւն հայոց, Վենետիկ, 1955, Գիրք Բ., զբով ԺԱ. էջ 193, կը յիշէ, թէ Արտաշէս Ա., Արտաշէսեան հարստութեան հիմնագիրը, «... եւ դրամ առանձին զիւր պատկերն Հարկանէր»: Հայկական սովետական համբագիտարան [ՀՍՀ], հասոր Բ., Երեւան, 1976, էջ 139-140:
3. ՏԻՐԱՑԵԱՆ Գ. Ա., «Արտաշէս Ա.ի արամէատառ նորագիւտ արձանագրութիւնը», Տեղեկագիր, Հասարակական Գիտութիւններ, 1957, թիւ 10, էջ 107-108: ՀԱՀ, հասոր Ժ., Երեւան, 1984, էջ 146: PERIKHANIAN A., “Une inscription araméenne du rois Artasés trouvée à Zanguezour (Siwnik)”, Revue des Études Arméniennes, նոր շրջան, հասոր Գ., էջ 17-29 (Փրանսերէնով):
4. ՎԱՐԴԱՆԵԱՆ ՍԵՐԳԵՅ, Հայոց մայրաքաղաքները, Երեւան, 1985, էջ 33-40:

տաւազդ իշխեց երեսունեօթը տարի, բայց որեւէ դրամ չէ գտնուած, որ կարելի ըլլայ իրեն վերագրել:

Արտաւազդ չունէր գահաժառանգ զաւակ: Իր եղբայրը, Տիգրան կամ Տիգրան Ա. (123-96 Ն.Ք.), բարձրացաւ Արտաշէսեան գահը: Արտաւազդի իշխանութեան շրջանին, Տիգրան Բ., որդին Տիգրան Ա.ի, պատանդ գացած էր պարթեւներու մօտ՝ երր Հայաստան պարտուեցաւ պարթեւ Միհրդատ Բ.ի (123-88 Ն.Ք.) ծաւալապաշտ արշաւանքներուն դէմ իր անյաջող պայքարէն: Տիգրան Ա. միակ Արտաշէսեան արքան է, որու դրամներուն վրայ քանդակուած կիսանդրին կը հայի դէպի ձախ:

Անցեալին, արեւմտեան պատմաբաններ ճանչցած չեն Տիգրան Ա.ը: Անոնք նկատած են Տիգրան Մեծը (95-56 Ն.Ք.) որպէս Տիգրան Ա.: Յակոր Մանանդեան ունի երկարաշունչ բանասիրութիւն մը այս նիւթի վերաբերեալ: Մանանդեան ցոյց կու տայ, թէ պարթեւներու թագաւոր Միհրդատ Բ. (123-88 Ն.Ք.) գրաւեց Հայաստանի հարաւային կողմերը գտնուող երկիրները: Պատերազմի դաշտին վրայ Հայաստան պարտուեցաւ, բայց երբեք չընկճուեցաւ: Արբիանոս կը վկայէ, թէ Տիգրան Բ. որդին էր Տիգրան Ա.ի: Տիգրան Ա., եղբայրն է Արտաւազդ Ա.ի: Արբիանոսի վկայակոչումը նաեւ հաստատուած է Մովսէս Խորենացիի կողմէ: Խորենացին կը յիշէ, թէ Արտաւազդ Ա. որդի չունէր: Իր եղբայրը Տիգրան իրեն յաջորդեց: Տիգրան կամ Տիգրան Ա. հայրն էր Տիգրան Բ.ի: Հայ ժողովրդի պատմութիւն ութ հատորեակն ու Հայկական սովետական հանրագիտարանը յանդած են նոյն եղբակացութեան, թէ Տիգրան Բ. որդին է Տիգրան Ա.ի, Արտաւազդ Ա. եւ Տիգրան Ա. եղբայրներ եղած են, Տիգրան Ա. իշխեց Արտաւազդ Ա.ի մահէն ետք:

Արեւմտեան բանասէրներ անծանօթ չէին Հայաստանի հին դրամներուն: Անոնք կրնային կարդալ դրամներուն վրայի յունատառ արձանագրութիւնները եւ նշմարել իւրայատուկ հայկական խոյրը, որ շատ աչքառու կերպով զետեղուած է հայ արքաներու գլխուն: Սակայն մեծ շփոթ մը կը ստեղծուէր երր դրամները ճիշտ պէտք էր ճանչցուէին ու տրուէին իրենց վերագրեալ տիրակալին: Գլխաւոր պատճառներ շատ հաւանաքար ըլլային դրամներու մասին անբաւարար ու ճշգրիտ ուսումնա-

5. ՄԱՆԱՆԴԵԱՆ ՑԱԿՈԲ, ՔՅԱՅԱԿԱՆ տեսութիւն հայ ժողովրդի պատմութեան, էջ 184-185: APPIANI ALEXANDRINI, *Historia Romana XI, De rebus syracis*, ed. L. Mendelsson, 2 հատոր, Bibl. Teubn., Leipzig, 1879, էջ 48: ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, 314-319: ՀԺՊ, հասոր Ա., էջ 553: ՀԱՀ, հասոր ՃԱՀ., ԵՐԵՒԱՆ, 1985, էջ 697:

սիրութիւններ, նմոյշներու սակաւութիւնը, ինչպէս նաև այն երողութիւնը, որ զբամները արձանագրուած են մէկ կամ երկու յատուկ անուններով՝ կամ Տիգրան կամ Արտաւազդ⁶:

Եւրոպացի բանասէրներու մէջ Վիկտոր Լանզլուան առաջինն էր, որ ջանաց դասաւորել Հայաստանի հին դրամները⁷: Ինք այն ատեն ցուցակագրեց բոլոր ծանօթ եղող դրամներու նմոյշներէն, ինչպէս նաև ընծայեց իրենց գրչանկարները: Որչափ որ մէկը կրնայ գնահատել Լանզլուայի նախաձեռնութիւնը⁸, պէտք է ընդունուի, որ վերագրութեանց որոշ մասը հարցական էին եւ ցուցակագրութիւնը չունէր կորպուս մը կամ լրիւ ժողովածոյ մը չէր բոլոր ճանչցուած դրամներուն: Քանի մը տասնամեակ ետք, Ե. Բաբելոն⁹ մենագրեց պատկանելի բանասիրութիւն մը, ապա բազմաթիւ յօդուածներ սկսան հրապարակուիլ հայկական հին դրամներու վերաբերեալ¹⁰:

Վերջերս քանի մը դրամագէտներ՝ Ռ. Դ. Սուլիվան¹¹, Կ. Ֆու¹² եւ Օ. Թէքին¹³ հրատարակեցին երկարաշունչ յօդուածներ Արտաշէսեան դրամներու վերաբերեալ: Դրամագիտական համայնքը պէտք է քաջալերուի հետազոտութիւն կատարելու համար հայ դրամագիտութեան բնագաւառին մէջ, որովհետեւ տակաւին կան շատ մութ կէտեր եւ բազմաթիւ հարցեր, որոնք անպատասխան կը մնան: Բայց այս երեք դրամագէտները որեւէ ապացոյց

6. HEAD B. V., *Historia Numorum: A Manual of Greek Numismatics*, Զքակոն, 1967ի հրատարակութիւն, էջ 754, 772: Mac DONALD GEORGE, «*The Coinage of Tigranes I*», *Numismatic Chronicle*, չորրորդ հատոր II, 1902, էջ 193–201:
7. LANGLOIS VICTOR, *Numismatique de l'Arménie dans l'antiquité*, Փարիզ, 1859, 87 էջ, 6 տախտակ:
8. ՍԻՊԻԼԱՆ Հ. ԿՂԵՍԵՍԻ գրքը Դասաւորութիւն Ռուբենեան դրամոց, Վիեննա, 1982, ունի գլուխ մը, որ կը պարունակէ ճշգումներ Վ. Լանզլուայի գրքին քանի քանի մը անցդութիւններուն, զոր ինք հրատարակած է ուրիշնեան դրամներու դասաւորութեան ընթացքին:
9. BABELON ERNEST, *Les Rois de Syrie, d'Arménie et de Commagène*, Փարիզ, 1890, էջ CCI-CCVII, 213–216, 268:
10. Այս նիմի վերաբերեալ լրիւ մատենագրական ցուցակագրութեան համար տե՛ս Ե. Թ. ՆԵՐՍԵՍԵԱՆ, *Armenian Numismatic Bibliography and Literature*, Լոս Անդելիս, 1984, էջ 266–317:
11. SULLIVAN R. D., «*Diadochic Coinage in Commagene After Tigranes the Great*», *Numismatic Chronicle*, 7րդ չորրորդ, հատոր XIII, 1973, էջ 18–39:
12. FOSS C., «*The Coinage of Tigranes the Great*», *Numismatic Chronicle*, հատոր 146, 1986, էջ 20–66: «*Tigranes the Younger*», SAN, հատոր XVI, Սայիս 1986, թիւ 4, էջ 64–86, ինչպէս նաև Journal of Armenian Studies, հատոր V, 2միա/Գարուն 1990–91, էջ 73–78:
13. TEKIN O., «*The Coins from Üçtepe with a Problematic Emission of Tigranes the Younger*», *Epigraphica Anatolica*, հատոր 20, 1992, էջ 43–54:

չեն գտներ, թէ Տիգրան Ա. (123-96 Ն.Ք.) երբեք իշխեց Արտաշէսեան հարստութեան գահին վրայ: Բոլորն ալ կը մերժեն պղնձեայ դրամներու վերագրումը Տիգրան Ա.ին, թէ պատմական եւ թէ դրամագիտական տեսակէտէն: Սակայն, անոնք կը ձախողին բացատրելու, թէ ո՞վ կառավարեց Հայաստանը Արտաշէս Ա.ի (190-160 Ն.Ք.) մահէն ետք եւ իր թոռան՝ Տիգրան Մեծի (95-56 Ն.Ք.) Արտաշէսեան հարստութեան գահը նստելէն առաջ:

Տիգրան Մեծի տիրակալութեան ընթացքին Հայաստան բարձրացաւ անգերազանց աշխարհակալութեան, հօրութեան եւ հարստութեան: Իրեն յաջորդող բոլոր միապետները նախանձեցան իրեն, որովհետեւ ուեւէ մինչ չկրցաւ նոյն իսկ մատենալ իր կատարած յաջորդութիւններուն: Ուրեմն, Տիգրան Մեծի բոլոր յաջորդները բարի նախանձով ջանացին հետեւիլ իր դրուագած դրամներու պատկերատիպերուն, որոնց երեսին վրայ պատկերուած է Արտաշէսեան արքայի կիսանդրին, կրելով հինգ ժանիքով հայկական խոյրը եւ խոյրի կողին վրայ ութ ճառագայթով աստղ մը:

Արտաշէսեան հարստութեան դրամները ձեւաւորման վիճակի մէջ էին մինչեւ Տիգրան Մեծ: Այս կրնայ բացատրել, թէ ինչու Տիգրան Ա. իր դրամներու մեծամասնութեան վրայ ունչը չորս ժանիքով խոյր մը, ութ ճառագայթով աստղ մը, ու տիրակալը ուղղուած է դէպի ձախ:

Տիգրան Ա.ի (123-96 Ն.Ք.) դրամները

Զարեհ Պ. Պտուկեանի վիճակուած էր դրամագիտական համայնքին ընծայել Արտաշէսեան հարստութեան լրիւ դրամներուն ճիշտ վերագրումը, որ հիմնուած էր արդիական հետազոտութեանց, ուղիղ պատմագրութեան եւ հնագիտական տուեալներու վրայ¹⁴: Պտուկեանի դասաւորութիւնը նաեւ օժտուած էր վեց հարիւրէ աւելի դրամներու մանրամասն ցուցակագրութեամբ մը: Նոյնիսկ հոս Պտուկեան պիտի ըլլար առաջնը ընդունող, թէ պատապայ նոր յայտնութիւններ կրնան տրամադրել աւելի ճշգրիտ տեղեկութիւններ, որոնք հարկադրեն հայկական դրամներու կատարելագործուած վերագրումներ: Ասոր պատճառը

14. BEDOUKIAN PAUL Z., *Coinage of the Artaxiads of Armenia*, Լոնդոն, 1978, 81 էջ, 8 տախտակ: Նաեւ ՊՏՈՒԿԵԱՆ ԶԱՐԵՅ, Արտաշէսեան հարստութեան դրամները [ԱՀԴ], Վիեննա, 1983, Catalogue, 52 առաւել 36 էջ, 8 տախտակ:

շատ յստակ է, պատմական Հայաստան գրաւուած է Թուրքիոյ կողմէ եւ հոս հնագիտական աշխատանք չի կատարուիր հայ հնագիտներու կողմէ: Իսկ նոր յայտնաբերուող դրամներ լուելեայն իրենց ճամբան կը գտնեն արեւմտեան շուկաները, ուր նիւթապաշտութիւնը գերահզօր ազդեցութիւն ունի:

Պտուկեան¹⁵ իր կոթողային աշխատանքին մէջ Տիգրան Ա.ի վերագրեց չորս տեսակ պղնձեայ դրամ, որոնց վրայ ալ մի նոր տարրերակ աւելցուեցաւ հեղինակին¹⁶ կողմէ:

1. Կանգնած անձ, երկու ժաղկոս:

Ակողմ. Տիգրանի կիսանդրին դէպի ձախ, մաքուր ածիլուած եւ գլխուն չորս ժանիքով հայկական խոյրը, ուր մէջտեղը զարդարուած է ութ ճառագայթէ աստղով մը: Ապարօշը հանգուցուած է պլիուն ետին եւ ծայրերը ազատ ուսն ի վար կ'իջնեն: Թագի ետին կայ վզկալը:

Բեկողմ. Կանգնած անձ մը որ գլխուն ունի խոյր մը, երկար պարեզոտը կ'իջնէ մինչեւ իր ծունկերը, աջ ձեռքով բռնած արծիւ մը, իսկ ձախ ձեռքով՝ վահան մը: Ցունատառ խորագրութիւնը ձախին դէպի վեր՝ BACIΛΕΩC / ΜΕΓΑΛΟΥ, աջին դէպի վեր՝ ΤΙΓΡΑΝΟΥ / ΦΙΛΕΛΛΗΝΟC (Արքայ մեծի Տիգրանի յունակերի):

Տուեալ. ՊՂ 18 մմ, 5.12 գ. (ԱՀԴ 5, ՀԴԱ 20) ԶՊ

2ա. Արամազդ, երկու ժաղկոս:

Ակողմ. 1ի նման:

Բեկողմ. Արամազդը բազմած գահին վրայ, դէպի ձախ, աջ ձեռքով բռնած է պամակ մը, իսկ ձախ ձեռքը կը հանգչի նիշակի մը վրան: Ցունատառ խորագրութիւնը աջին դէպի վար՝ BACIΛΕΩC, ձախին դէպի վար՝ ΤΙΓΡΑΝΟΥ (Արքայ Տիգրանի): Զախ դաշտին մէջ և տառը: Անընթեռնի արձանագրութիւններ դրամին վերեւն ու ներքեւը:

15. ՊՏՈՒԿԵԱՆ, ԱՀԴ, էջ 8-11, catalogue էջ 5-6, թիւ 3-6, տախտակ 1:

16. ՆԵՐՍԵՍԵԱՆ Ե. Թ., "An Unpublished Coin of Tigranes I," Հայ Դրամագիտական հանդէս, Ա. շրջան, Հասոր XVI, Ցունիս 1991, թիւ 2, էջ 13-21. նոյնը՝ Armenian Numismatic studies, Լուս Անձելը, 2000, էջ 1-11, տախտակ 1: Նաև Armenian Coins and Their Values [ACV=ՀԴԱ], Լուս Անձելը, 1995, էջ 55-57, թիւ 20-26, տախտակ 2:

Տուեալ. ՊՂ 18 մմ, 4.27 գ. (ԱՀԴ 4, ՀԴԱ 22)

ԲԹ

2բ. Արամազդ, չորս Քաղկոս:

Ակողմ. 1ի նման Տիգրանի կիսանդրին կը հայի դէպի ձախ, բայց հինգ ժամի ժովով հայկական խոյր մը կը տեսնուի արքայի զիմուն:

Բեկողմ. 2աի նման: Յունատառ խորագրութիւնը աջին դէպի վար՝ ՎԱԾԻԼԵՈՅ, ձախին դէպի վար՝ ՏԻՐԱՆՈՅ, ներքեւը դէպի աջ՝ ՓԻԼԵԼԼԻՆՈՍ (Արքայ Տիգրանի յունասէրի):

Տուեալ. ՊՂ 19 մմ, 7.65 գ.

ԱՊ

Յարդ այս պատկերատիպով դրամի հրատարակուած խորագրութիւնը հիմնուած է թիւ 2ա նմոյշի ուսումնասիրութեան վրայ: Սակայն այս նմոյշին յունատառ արձանագրութիւնները պէտք եղածին չափ յստակ չեն: Դրամին ետեւի կողմին մանրազնին քննութիւնը ցոյց կու տայ զիւրընթերց խորագրութիւններ աջին ու ձախին: Նաեւ կը նշմարուին անկատար կամ անընթեռնի արձանագրութեանց հետքերը վերեւն ու ներքեւը:

Թիւ 2ը նորայայտ ու անտիպ դրամը յաւելեալ լոյս կը սփոէ այս տիպի դրամի խորագրութեան վրայ: Դրամին վրայի յունատառ խորագրութիւնը շատ յստակ կարելի է ընթերցանել աջին, վարը ու ձախին: Եթէ խորագրութիւն մը պէտք է ըլլայ վերը՝ հետքն անգամ չկայ: Եթէ վերը խորագրութիւն մը կայ, կամ չէ դրոշմուած դրամին վրայ կամ ալ մետաղէն դուրս մնացած է: Դրամին վրայ դաշտին նշանագիր չկայ:

Դրամին առաջին կողմը, արքային զիմուն վրայի հինգ ատամով խոյրին նշանակալիութիւնը քիչ յետոյ աւելի մանրամասն քննարկութեան պիտի ենթարկուի:

3. Յաղթանակը պսակ բռնած, երկու Քաղկոս:

Ակողմ. 1ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Յաղթանակը կանգնած դէպի աջ, ձախ ձեռքով բռնած է պսակ մը, իսկ աջ ձեռքը վեր վերցուցած: Յունատառ խորագրութիւնը ձախին դէպի վեր՝ ՎԱԾԻԼԵՈՅ / ՄԵԳԱԼՈՅ, աջին դէպի վեր՝ ՏԻՐԱՆՈՅ / ՓԻԼԵԼԼԻՆՈՍ! Ձախ դաշտին մէջ Մ տառը, աջ դաշտին մէջ՝ Ա:

Տուեալ. ՊԼ 19 մմ, 5.00 գ. (ԱՀԴ 6, ՀԴԱ 23) ՓԱՄ

4. Ցաղքանակը արմաւենիի նիւղ բռնած, չորս ժաղկոս:

Ակողմ. 1ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Ցաղթանակը կանգնած դէպի աջ, թեւերը բաց են եւ ուղղուած դէպի վար, աջ ձեռքը բաց դէպի առջեւ երկնցուցած է եւ կը բռնէ ուղղահայեց արմաւենիի ճիւղ մը: Յունատառ խորագրութիւնը ձախին դէպի վեր՝ ՎԱՍԻԼԵՈՎ / ՄԵԳԱԼՈՅ, աջին դէպի վեր՝ ՏԻՐԱՆՈՅ / ՓԻԼԵԼԼԻՆՈՅ: Աջ ձեռքին ներքեւը ԱԱ տառերը՝ մէկը միւսին վրայ:

Տուեալ. ՊԼ 18 մմ, 6.14 գ. (ՀԴԱ 24)

ԵՆ

. 11

5. Ծառ, մէկ ժաղկոս:

Ակողմ. 1ի նման, կողքին ԱՓԿ տառերով կրկնանշան¹⁷:

Բեկողմ. Կեղրոնը ծառ մը: Յունատառ խորագրութիւնը ձախին դէպի վեր՝ ՎԱՍԻԼԵՈՎ / ՄԵԳԱԼՈՅ, աջին դէպի վեր՝ ՏԻՐԱՆՈՅ / [ՓԻԼԵԼԼԻՆՈՅ]: Ծառի ձախին՝ I տառը, աջին՝ չ:

Տուեալ. ՊԼ 18 մմ, 2.50 գ. (ԱՀԴ 3, ՀԴԱ 26) ՓԱՄ

17. TEKIN, իր “The Coins from Üçtepe with a Problematic Emission of Tigranes the Younger,” յօդուածին մէջ Հրատարակեց այս պատկերատիպով եւ ԱՓԿ կրկնանշանով հինգ պղնձեայ դրամներ, պեղուած 1988–1991 թուական–ներուն, Խէտէքէ ըլուրը, որ կը գտնուի Տիգրանակերտէն 50 քմ. Հարաւարեւելք: Պեղուաներուն ընթացքին գտնուած դրամները 23 կտոր են եւ դրամագիւտ (hoard) մը չեն: Միւս 18 կտորները հումէշական դրամներ են, թուագրուած Յ.Ք. Ա.-Դ. զար: Հեղինակը ամէնէն կանուխ կտրուած դրամները վերագրած է Կրտսեր Տիգրանին: Թէեւ պեղուաներէն յայտնաբերուած բոլոր դրամները ցուցակագրուած են, սակայն ցննարկուած են միայն հինգ հայկական դրամները: Թեքինի Հրատարակած դրամներուն վրայ կը նշմարուի, թէ կրկնանշանները զարնուած են 1) գլխուն առջեւը, 2) գլխուն ետեւը, 3) գլխուն ետեւը, 4) գլխուն ետեւը, 5) գլխուն առջեւը: Պատկերուած են միայն թիւ 2–5 դրամները: Թիւ 2–4 նմոյշներու կրկնանշանները հորիզոնական ձեռով զարնուած են: Թիւ 1 եւ 5 դրամներուն վրայ կրկնանշանը զարնուած է ժամը 10–11, ձախ կողմը Տիգրանի դէմքին առջեւ, շեղակիօրէն:

Դրամներու Տիգրան Ա.ին վերագրություն յատուկ դրդապատճառները

Տիգրան Ա.ի վերագրուած դրամները պատկերագրական տեսակէտով հիմնովին կը տարբերին Արտաշէսեան հարստութեան միւս բոլոր դրամներէն: Ասոնցմէ անկախ, Հ. Մէջրիգ նկարագրեց՝ իր հոչակաւոր Մծրինի (Նիսիրիս) դրամագիւտը, բաղկացած՝ ընդամէնը 624 կտոր դրամներէ (բոլորը պղինձէ ի բաց առեալ մէկ Հատէն): Գանձին դրամները վերագրուած են զանազան գահակալներու, իշխած՝ 147-31 Ն.Ք. ժամանակաշրջանին: Հոս տիգրակալներու մեծամասնութիւնը իշխած են յիշեալ շրջանի վերջաւորութեան մօտ: Այս գանձին մէջ մեզ հետաքրքրող 11 կտոր դրամները կը պատկանին ներկայիս Տիգրան Ա.ի վերագրուած դրամներու ոճին ու արուեստին: Տիգրան Ա.ի դրամներու ճանաչման եւ վերագրութեան ուղղութեամբ կան բազմաթիւ հիմնաւորումներ: Համախմբելով Հ. Մէջրիգի, Զ. Պտուկեանի¹⁸ եւ Հեղինակին պատճառադրութիւնները կ'ունենանք հետեւեալը:-

Ա. Հ. Մէջրիգ¹⁹ առաջին դրամագէտն էր, որ առանց այլեւայլի այս տիպի դրամները վերագրեց «տարեց» Տիգրանի մը, Տիգրան Մեծի նախնիի մը, թիերեւս ալ իր հօրը:

Բ. Տիգրան Ա. իշխեց 123-96 Ն.Ք. ժամանակաշրջանին, իսկ Տիգրան Մեծ՝ 95-56 Ն.Ք.: Մէջրիգի նկարագրած պղնձեայ դրամները մասսամբ կը համընկնին այս երկու հայ արքաներուն իշխանութեանց տեւողութեանց: Դրամներուն վրայի յունարէն տառերը, Մէջրիգի կողմէ ենթադրուեցան ըլլալ գահակալութեան տարեթուեր (Լ=16, Λ=30, MA=41): Ուրեմն Մէջրիգ հարկադրուած զանոնք տուաւ Տիգրան Մեծին, քանի որ միայն Տիգրան Մեծ ունէր ամէնէն երկար գահակալութեան շրջան մը, թէեւ 41 տարի չէր (95-56=39 կամ ալ 95-55=40՝ ըստ տարբեր պատմաբաններու): Ճ. ՄակԴոնալդ²⁰ դրամագէտը ուսումնասիրած է Տիգրան Մեծի

18. ՊՏՈՒԿԵԱՆ Զ., Արտաշէսեան հարստութեան դրամները, Վիեննա, 1969, էջ 29-32, նոյնը նաև Selected Numismatic Studies, Iու Անգլիա, 1981, էջ 402-403:

19. SEYRIG HENRI, "Trésors Monétaires de Nisibe," Revue Numismatique, արջան V, Հասոր XVII, 1955, էջ 87-128, էջ 113, առաջին պարբերութիւն «... Aussi n'hésitons-nous pas à la donner à un prédécesseur de Tigrane le Grand, et très probablement à son père, Tigrane l'Ancien».

20. MacDONALD G., "The Coinage of Tigranes I," Numismatic Chronicle, արջան IV, Հասոր II, 1902, էջ 193-201, նաև Հայ Դրամագիւտական Համ-

պղնձեայ դրամներու մենագիրները եւ իր եզրակացութիւնն է, թէ ասոնք դրամահատարանի վարիչը կը յիշատակեն («obviously a magistrate's name») եւ ո՛չ թէ իր իշխանութեան տարիները:

9. Տէյրիգ նաեւ կը շեշտէ, թէ այս տիպի դրամներուն ոճը Տիգրան Մեծի դրամներէն այնքան տարբերութիւն ունի, որ ինք իրաւունք չունի զանոնք Տիգրան Մեծի յատկացնելու:
10. Տիգրան Ա.ի դրամներուն վրայ արքայի կիսանդրին ձախ դարձած է պարթեւներու դրամներուն նման, մինչդեռ Տիգրան Մեծի դրամներուն վրայ՝ աջ: Տիգրան Ա.ի ժամանակ Հայաստան մշակութային սերտ կապեր ունէր Պարթեւաստանի հետ, իսկ Տիգրան Մեծ պարթեւներու մահացու թշնամի էր: Տիգրան Մեծ ո՛չ միայն պատերազմի զաշտին վրայ ջախջախեց պարթեւական բանակը, այլ նաեւ պարթեւ թագաւորներէն խլեց «Արքայից արքայ» տիտղոսուն ու լայնատարած հող: Տիգրան Բ.ի կիսանդրին իր աջ հայեացքով, նման հելլենիստական ու հռոմէական դրամներուն, կը խորհրդանշէր իր արեւմտահայեաց մտայնութիւնը:
11. Տիգրան Ա.ի բոլոր պղնձեայ դրամներուն վրայի յունատառ խորագրութիւններն են:-
BACIΛEWC MEGALOU TIGRANOY FILΕLLHNOC
BACIΛEWC MEGALOU TIGRANOY [FILΕLLHNOC]
BACIΛEΩY TIGRANOY FILΕLLHNOC
Տիգրան Մեծի բոլոր դրամներուն վրայ երբեք նման արձանագրութիւն մը կամ ամսողոս մը չէ երեւցած: Այս մէկ ուշագրաւ կէտը ինքնին կատարեալ ուղեցոյց պէտք է ըլլայ թէ դրամները պէտք է տրուին ա'յլ Տիգրան թագաւորի մը որ իշխած է Տիգրան Մեծէն առաջ: Հոս կրկնենք, որ պէտք է ըլլայ Տիգրան Մեծէն առաջ: Մծրինի դրամագիւտի միւս բոլոր դրամներու հատանման ժամանակաշրջանն է 147-31 Ն.Ք.: Ուրեմն ուեւէ թագաւոր իշխած 31 Ն.Ք. յետոյ պէտք է անընդունելի նկատուի:
12. Ցարդ մեզի ծանօթ են 50է աւելի Տիգրան Ա.ի պղնձեայ դրամներ, մինչդեռ Տիգրան Մեծէն՝ 1000էն աւելի: Ուրեմն երկու տեսակ դրամներու համեմատութիւնը 1.20 է: Եթէ

դէս, Ա. Մրջան, հատոր V, Յունուար 1979, էջ 13-22, նոյնը կրճատուած հայերէնով «Տիգրան Ա.ի դրամները», Հայ Դրամագիւտական Հանդէս, Ա. Մրջան, հատոր V, Յունուար 1979, էջ 18-22:

ընդունինք,թէ 16, 30, 41 առաւել 11 (AA=11) իշխանութեան տարեթիւեր են, ուրեմն թողարկուած պէտք է ըլլան Տիգրան Մեծի կեանքի գրեթէ բոլոր հանգուուաններուն: Մծրինի դրամագիւտին Հայկական դրամները եթէ պատկանէին Տիգրան Մեծին, պէտք էր պարունակէին Տիգրան Մեծէն մեզի ծանօթ եւ ընդունուած դրամներէն նուազագոյն 200 օրինակ: Սակայն Աչյուղիք դրամագիւտին մէջ նման դրամ մէկ հատ իսկ գոյութիւն չունէր:

Նոյնն է կացութիւնը Խէտէփէի²¹ պեղումներէն յայտնաբերուած Հայկական դրամներուն մէջ: Հոս եւս Տիգրան Մեծին տրուած դրամներէն մէկ օրինակ իսկ չկայ, այլ միայն Տիգրան Ա.ի դրամի տիպէն 5 օրինակ, կրկնանշուած ARK տառերով եւ բոլորին ալ ետին կայ ծառի մը պատկերատիպը:

Է. Մեր նորայայտ նմոյշին (թիւ 2ը) այլ մէկ յատկանչական կէտը հինգ ժանիքները ունենալն է: Հինգ ժանիքով զարտուղութիւնը Տիգրան Ա.ի իշխանութեան վերջին շրջանին թողարկուած դրամներէն կրնայ ըլլալ: Այս զօրաւոր փաստ մընէ, թէ Արտաշէսեան հարստութեան դրամները Տիգրան Ա.ի թագաւորութեան շրջանին ձեւաւորման շրջանի մը մէջ էին, որու հինգ ժանիքներով ոճը օրինակ ծառայած են Տիգրան Մեծի եւ յաջորդող Արտաշէսեան բոլոր արքաներու դրամներուն ներուն:

Անշուշտ ոեւէ մէկը կրնայ հակառակիլ եւ պնդել, թէ այս փաստ մընէ, որ Տիգրան Ա.ի տրուած դրամները պէտք է վերագրուին Տիգրան Մեծին, քանի որ նորայայտ դրամը հինգ ժանիք ունի Տիգրան Մեծի դրամներուն նման: Նման առարկութեան մը ընթացքին ի՞նչպէս բացատրել այն իրողութիւնը, որ ցարդ Տիգրան Մեծին տրուած բոլոր դրամներուն վրայէն բացակայ են Տիգրան Ա.ի դրամներուն վրայ երեցող մակդիրով յունատառ արձանագրութիւնները, որոնք դրամի ճանաչման ու վերագրման հիմնական կորիզը կը կազմեն: Երկրորդ՝ եթէ 11, 16, 30, 41 թուերը իշխանութեանց տարիներ են, ի՞նչպէս կրնայ ըլլալ որ 41 (թիւ 3) թուական ունեցող դրամ մը, իր գահակալութեան վերջակէ-

21. Տիգրանակերտէն 150 քմ. հարաւ-արեւելք կը գտնուի Մծրին քաղաքը, ուր յայտնաբերուած է Հ. Աչյուղիք նկարագրած հոչակաւոր դրամագիւտը: Մծրինէն ոչ շատ հեռու, 100 քմ. հիսկս-արեւմուտը կը գտնուի Խէտէփէին, ուր պեղումներու ընթացքին յայտնաբերուած են Տիգրան Ա.ի պատկանող հինգ կտոր եւս դրամ: Յաւելեալ տեղեկութեան համար տե՛ս ծանօթագրութիւն թիւ 17:

տին վրայ, տակաւին ունենայ դէպի ձախ հայող կիսանդրի մը եւ խոյրը՝ չորս ժանիքով:

- Հ. Վերոյիշեալ պատճառաբանութիւններէ անկախ, Զ. Պտուկ-եան²² ցուցակագրեց Տիգրան Մեծի պղնձեայ դրամներու դրամագիւտ մը, բաղկացած՝ 133 կտոր դրամներէ: Ասոնց ալիւմինիւմէ նմանահանութիւնները հեղինակը իրեն ուղարկեց: Հեղինակը²³ նաեւ ցուցակագրեց Տիգրան Մեծի պատկանող երկու դրամագիւտեր, բաղկացած 75 եւ 50 կտոր պղինձներէ: Այս երեք դրամագիւտերուն մէջ մէկ հատ իսկ Տիգրան Ա.ի դրամէն չկար:

Դրամագէտներ զանազան պատճառներէ մղուած՝ յաճախ փորձած են յատկացնել որոշ դրամներ Կրտսեր Տիգրանին: Օրինակի համար Հ. Կղեմէս Միպիլեանի հրճուանքը մեծ էր երբ կրցաւ տիրանալ գեղեցիկ ու մօրուսաւոր Տիգրան թագաւորի մը պղնձեայ դրամին²⁴: Իր ուրախութիւնը բաժննելու համար, Հ. Միմոն Անտոննեանին, Վիեննա, ուղղուած նամակով մը դրամին մասին կը գրէ, «Ինձի կ'երեւայ որ փոքր Տիգրանայ ստակն է»²⁵: Եթէ մէկը միայն քննէ Արտաշէսեան հարստութեան արքաներու դրամներուն վրայի դիմանկարները, պիտի իրագեկ ըլլայ որ միայն Տիգրան Դ. (8-5 Ն.Ք.) ունի երկար ու խիտ մօրուք մը: Այլ դրամագէտներ փորձած են Տիգրան Ա.ի պատկերատիպով դրամները տալ Կրտսեր Տիգրանին: Իրողութիւնը այն է, որ Տիգրան Մեծի դաւաճան որդիէն՝ Կրտսեր Տիգրանէն մեզի դրամ չէ հասած:

Քննարկութեան մը արդիւնքը եթէ պէտք է ներկայանայ իրեւ դրամագիւտական գիտութեան ներդրում մը, ո՛չ երեւակայական եւ ո՛չ ալ ենթադրական, ըլլալու է հիմնուած դրամա-

22. ՊՏՈՒԿԵԱՆ Զ., Տիգրան Մեծի պղնձեայ դրամներու դրամագիւտ մը եւ Արտաշէսեան հարստութեան դրամագիւտ մը, Լու Անձեւըս, 1991:

23. ՆԵՐՍԿԵՍԵԱՆ Ե. Թ., «Տիգրան Բ.ի քաղկոսներու դրամագիւտ մը», «Բազմավէպ», Հատոր ՃՄԱ, 1993, էջ 162-182, նաեւ «A Hoard of 50 Coppers of Tigranes II.» Հայ դրամագիւտական Հանդէս, Հատոր XXI, Մարտ 1995, էջ 15-16. Նոյները՝ Armenian Numismatic studies, էջ 55-94, տախտակ 24-25:

24. Սոյն դրամի պատկերին համար տե՛ս ՆԵՐՍԿԵՍԵԱՆ Ե. Թ., ACV, տախտակ 12, թիւ 162: ՊՏՈՒԿԵԱՆ Զ., «A Classification of the Coins of the Artaxiad Dynasty of Armenia,» American Numismatic Society Museum Notes, Հատոր XIV, 1968, էջ 41-66, տախտակ IX-XI. նաեւ Selected Numismatic Studies, Լու Անձեւըս, 1981, էջ 111-141, թիւ 32:

25. ՄՄՆԵԱՆ Հ. ԳՐԻԳՈՐԻՍ, «Միպիլեամի Ամամկմերը. Հետաքրքրական հատուածներ Հ. Կղեմէս Միպիլեամի Ամամկմերէն ուղղուած Հ. Միմոն Անտոննեամին», Հայ Դրամագիւտական Հանդէս, Հատոր Դ., 1978, էջ 19-28, 1872 Հոկտեմբեր 18/25, Կ. Պոլիս:

գիտական հարազատ եւ ո՛չ խեղաթիւրուած տուեալներու վրայ : Դրամագիշտ մը միայն պէտք է կարողանայ քննել հարազատ դրամը եւ նոյն աղբիւրէն քաղուած տուեալները :

Ուրեմն, հիմնուած խնդրոյ առարկայ դրամներու (թիւ 1, 2ա, 2բ, 3, 4, 5) պատկերագրութեանց (iconography), «ճիշտ» (style), կերտուածքին (fabric) ու խորագրութեանց (inscription) վրայ՝ կարելի է զանոնք յատկացնել մի միայն հայոց Արտաշէսեան Տիգրան Ա. արքային (123-96 ն.թ.) :

Տիգրան Մեծ (95-56 ն.թ.)

Տիգրան Բ. ազատ արձակուեցաւ «Յօթանասուն հովիտներ»ու փոխարէն, զոր Պարթեւաստան պահանջեց իբր փրկագին²⁶: Ազատ արձակուելէ յետոյ, Տիգրան ամուսնացաւ Պոնտոսի Միհրդատ Զ. Եւպատորի դստեր հետ, կցեց Մոփքն ու Կապագովկիան Մեծ Հայքին: Ապա Տիգրան վերագրաւեց Պարթեւաստանի զիջած իր «Յօթանասուն հովիտներ»ը եւ հարկադրեց Պարթեւաստանին հարժարիլ «Արքայից արքայ» տիտղոսէն, զոր Տիգրան արձանագրեց իր դրամներուն վրայ: Տիգրան շարունակեց ընդարձակել իր Հողերը գրաւելով Միջագետքն ու Կիլիկիան, «Հռաւիրուեցաւ» կառավարելու Սիւրիան, Փիւնիկիան ու Պաղեստինը²⁷: Տիգրան Մեծ այսպիսով ստեղծեց լայնածաւալ աշխարհակալութիւն մը եւ կերտոց նոր քաղաքամայր մը, Տիգրանակերտ, իր կայսրութեան աշխարհագրական կեդրոնը:

Հռոմ պատերազմի մէջ էր Տիգրանի աներ՝ Պոնտոսի Միհրդատ Եւպատոր թագաւորին հետ: Միհրդատ պարտուեցաւ եւ ապաստանեցաւ Հայաստան: Երբ Տիգրան մերժեց յանձնել Միհրդատը հռոմէացիներուն, Լուկուլլոս առանց պատերազմի յայտարարութեան յանկարծ արշաւեց Տիգրանակերտին վրայ 69 ն.թ. Ծուականին: Տիգրանակերտ գրաւուեցաւ ու կողոպուտի ենթարկուեցաւ: Լուկուլլոս բռնագրաւեց 8,000 տաղանդ Տիգրանակերտի գանձարանէն եւ իբրեւ աւար, իւրաքանչիւր հռոմէացի զինուորին բաժին ինկաւ 800 դրախմա արծաթ դրամ²⁸: Տիգրան կրցաւ փրկել արքունի ընտանիքը եւ իր գանձատան պարունակութեան մէկ մասը: Լուկուլլոս շարունակեց հետապնդել Տիգրանը, բայց հայոց խուսափումը վճռական ճակա-

26. ՃԺՊ. Հատոր Ա, էջ 556:

27. Նշուած աշխատանք, էջ 558-565:

28. ՄԱՆԱՆԴԱՆ, էջ 207, «Տիգրան Բ. եւ Հռոմը», երկեր, հատոր Ա., Երևան, 1977, էջ 526:

տամարտէ մը, լեռնային պաշտպանողական ու փոքր պատերազմ վարելը, ինչպէս նաեւ Հայաստանի ցուրտ ձմեռը, ուժասպառ ըրաւ հռոմէական բանակը եւ Հարկադրեց Լուկուլլոսին ետ նահանջել: Տիգրան վերագրաւեց իր հողերը եւ ազատագրեց Պոնտոսը հռոմէացիներու տիրապետութենէն: Լուկուլլոս ետ կանչուեցաւ Հռոմէի ծերակոյտին կողմէ եւ Պոմպէոս ստացաւ բարձրագոյն Հրամանատարութիւն արեւելեան պատերազմը շարունակելու եւ յաջողութեամբ վերջացնելու համար:

Հռոմ Պոմպէոսին ուղարկեց Փոքր Ասիա, ուր ան կրցաւ համախմբել նոր զօրքեր: Պոմպէոս արշաւեց Պոնտոսին վրայ եւ Միջուղատ անգամ մը եւս ճակատամարտէն պարտուած փախաւ ու փորձեց ապաստանիլ Հայաստան: Մերունի Տիգրան տեսնելով որ անկարելի պիտի ըլլայ պատերազմիլ թէ հռոմէացիներուն դէմ, թէ պարթեւներուն դէմ եւ թէ իր դաւաճան որդիին դէմ, որ նաեւ կ'աջակցէր Պոմպէոսին, հաշտութեան բանակցութիւն վարեց Պոմպէոսին հետ եւ ընդունեցաւ պայմանները՝ վճարեց 6,000 տաղանդ հռոմէացիներուն, պահեց «Արքային արքայ» տիտղոսը, Մեծ Հայքն ու Հարեւան քիչ մը հողեր իր հսկայ կայսրութենէն²⁹:

Տիգրան Մեծի (95-56 Ն.Ք.) դրամները

Տիգրան Մեծ, իր գագաթնակէտին, ղեկավարեց Սիւրիոյ բոլոր գրամահատանները, որոնք ըստ սելեւկեան աւանդութեան, թողարկած են գեղատիպ արծաթեայ ու պղնձեայ դրամներ: Իր դրամները հատուած են բազմաթիւ դրամահատարաններ՝ Արտաշատ, Տիգրանակերտ, Մծրին (Նիսիրիս), Անտիոք, Դամասկոս եւ այլուր: Ընդունուած դրամագիտական կարծիքը այն է, թէ իր արծաթ դրախմաներն ու չորեքդրամեանները, դրուագուած՝ Բախտի պատկերով եւ արձանագրուած ԱՎԱՍԻԼԵՈՎՍ ԱՎԱՍԻԼԵՈՎՆ ՏԻՐԱՆՈՅ հատուած են Արտաշատի դրամահատարանին մէջ: Արդար ըլլալու համար հոս պէտք է յիշել, թէ երբ Լուկուլլոս Տիգրանակերտը կողոպտեց, բոլոր կողոպուտին հաշիւը տրուած է դրախմայով³⁰: Ուրեմն շատ հաւանական է, թէ Տիգրանակերտ դրամահատարան մըն էր ԱՎԱՍԻԼԵՈՎՍ ԱՎԱՍԻԼԵՈՎՆ ՏԻՐԱՆՈՅ արձանագրուած դրախմաներու համար:

29. ՄԱՆԱՆԴԵԱՆ, նշ. աշխ., նոյն կարգով, 226-241, 560-588:

30. Ըստ պատմական աղբիւրներու, երբ Լուկուլլոս բոլոր գանձերը բռնադրաւած էր եւ իր զինուորներուն միջոցաւ Տիգրանակերտը կողոպուտի

Տիգրան թողարկեց նաեւ բազմաթիւ տեսակ պղնձեայ դրամ-ներ որոնց ետին պատկերուած է քառաձի մարտակառք, Բախտ, Վահագն, Յաղթանակ, ամաթեղիւլը, հասկ, նոճի, արմաւենիի ճիւղ, եռոտանի, լախտ, փիղ, ձի, Արգէսո լեռը եւ այլ պատ-կերատիպեր³¹:

Ինչպէս նախապէս ակնարկուեցաւ, Տիգրան Մեծի այս դրամները որոնք ունին պատանիի մը դիմանկարը, տրուած են որոշ դրամագէտներու³² կողմէ «Կրոսսեր» Տիգրանի մը, այսինքն Տիգրան Մեծի դաւաճան որդիին, որ կ'աջակցէր Պոմպէոսին: Իրողութիւնը այն է, թէ Տիգրան Մեծի դրամները արձանա-գրուած յունատառ «Արքայ Տիգրանի» ունին առ հասարակ պա-տանիի մը դիմանկարը:

«Արքայից արքայ Տիգրանի» խորագրութեամբ դրամներ

Տիգրանի դրամահատարաններէն ոմանք դրուագած են իր դրամները «Արքայ Տիգրանի» (ΒΑΣΙΛΕΩΣ ΤΙΓΡΑΝΟΥ) խո- րագրութեամբ, իսկ ուրիշներ՝ «Արքայից արքայ Տիգրանի» ΒΑΣΙΛΕΩΣ ΒΑΣΙΛΕΩΝ ΤΙΓΡΑΝΟΥ): Այս վերջին տիտղոսը դրուագուած է Հայաստանի դրամահատարաններուն մէջի թո- ղարկուած բոլոր արծաթեայ ու պղնձեայ դրամներուն վրայ: Ուշադրութեան արժանի է, որ Հայաստան թողարկուած բոլոր արծաթեայ ու պղնձեայ դրամները զինք աւելի չափահաս կը ներկայացնեն քան թէ Սելեսկիոյ դրամահատարաններունը: Սե- լեսկեան դրամահատարաններուն մէջ ալ կան դրամներ, որոնք զինք չափահասի դիմանկարով քանդակած են: Հոս մեր խօսքը ընդհանուր թողարկումներու մասին է:

6. Զորեմդրամեան

Ակողմ. Տիգրան Մեծի կիսանդրին չափահասի դիմանկա- րով դէպի աջ, մաքուր ածիլուած եւ գլխուն՝

ենթարկած, փողերանցի գրաւուած գանձերէն, իրեւ աւար, իւրաքան- չիւր հռոմէացի զինուորին բաժինը կը հաշուարկուի արծաթ դրամմայով: Հոս ոչ մէկ խօսք չորեքրամեանի մասին, այլ բոլոր աաարը դրամմայէ բարդացած է: *Sainte-Ursule d'Orléans*, *Tigrane II et Rome*, Լիզրոն, 1963, էջ 121, նաեւ *Գննական տնտեսիւմ հայ ժողովորի պատմութեան*, Հատոր Ա., Երևան, 1945, էջ 207: *Տէ՛ս նաեւ ծանօթագրութիւն թիւ 28:*

31. ՊՏՈՒԽԵԱՆ, էջ 47-68, թիւ 7-128, տախտակ 1-6: ՆԵՐՍԻՍԽԵԱՆ, ACV, էջ 57-74, թիւ 27-122, տախտակ 2-9:

32. FOSS, նշ. աշխ.: TEKIN, նշ. աշխ.:

մարգարտաշար հինգ ժանիքով հայկական խոյրը: Խոյրին հինգ զագալիները շինուած են եռանկիւնածեւ հինգ ժանիքէ: Ապարօշը հանգուցաւած է զլիսուն ետին եւ ծայրերը ազատ ուսն ի վար կ'իջնեն: Թագի ներքեւ միացած են ականջակալն ու վզկալը: Խոյրը զարդարուած է ութիթեւանի աստղով՝ կողքերուն մէկական արձիւ, որոնք իրարու կը նային: Երիզակերպ հանգուցաւոր շրջափակ:

ԲԵԿՈՂՄ.

Բախտը, աշտարակածեւ թագը զլիսուն, քողարկուած, ժայռի մը վրայ դէպի աջ նստած, աջ ձեռքով արմաւենիի ճիւղ մը բռնած. ոտքերուն տակ՝ ջուրի աստուածութիւնը մարմնացնող երիտասարդ մը դէպի աջ կը լողայ: Ցունատառ խորագրութիւնը աշին՝ ՎԱԾԻԼԵΩΣ, ձախին՝ ՎԱԾԻԼԵΩΝ / ՏԻΓՐԱՆՈՅ: Դաշտին մէջ զիցուհիի հայեացքի առջեւ՝ ՀՃ տառերը, իր բռնած արմաւենիի ճիւղի աշին՝ Ա, իսկ ամենաներքեւը՝ ԷԿ տառերը: Դափնեպսակ շրջափակ:

Տուեալ.

ԱՐ 30 մմ, 16.42 գ. (ԱՀԴ 8, ՀԴԱ 27) ՀՊՊԹ

7. Դրախոմա

Ակողմ.

6ի նման, կէտաւոր շրջափակ:

ԲԵԿՈՂՄ.

6ի նման: Ցունատառ խորագրութիւնը աշին՝ ՎԱԾԻԼԵΩΣ / ՎԱԾԻԼԵΩՆ, ձախին՝ ՏԻΓՐԱՆՈՅ: Դաշտին մէջ զիցուհիի հայեացքին առջեւ՝ ՀՃ տառերը, իր բռնած արմաւենիի ճիւղի աշին՝ Թ, իսկ ամենաներքեւը՝ ԷԿ տառերը:

Տուեալ.

ԱՐ 19 մմ, 4.07 գ. (ԱՀԴ 78, ՀԴԱ 40) ԵՆ

8. Քառաձի մարտակառք, չորս քաղկոս

Ակողմ.

6ի նման:

ԲԵԿՈՂՄ.

Թագաւորը կը վարէ դէպի ձախ արշաւող քառաձի մարտակառք մը: Ան ձախ ձեռքով կը բռնէ ձիերուն սանձը եւ իր աջ ձեռքովը՝ անորոշ առարկայ մը: Ցունատառ խորագրութիւնը վերեւ դէպի աջ՝ ՎԱԾԻԼԵΩԸ, ներքեւը դէպի աջ՝ ՎԱԾԻԼԵΩՆ / ՏԻΓՐԱՆՈՅ:

Տուեալ. ՊԼ 20 մմ, 6.66 գ. (ՀԴԱ 44)

ԵՆ

9. Բախտ, չորս ժաղկոս

Ակողմ. 6ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. 6ի նման: Յունատառ խորագրութիւնը աջին՝
BAΣΙΛΕΩΣ, ձախին՝ BAΣΙΛΕΩΝ / ΤΙΓΡΑΝΟΥ:
Դաշտին մէջ դիցուհիի հայեացքին առջեւ՝ Ա
տառը, իր բռնած արմաւենիի ճիւղի աջին՝ Ի,
իսկ ետին՝ Ճ տառը:

Տուեալ. ՊԼ 23 մմ, 7.24 գ. (ԱՀԴ 94, ՀԴԱ 49)

ԵՆ

10. Բախտ, չորս ժաղկոս, առանց դաշտի նշանի

Ակողմ. 6ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. 6ի նման: Յունատառ խորագրութիւնը աջին՝
BAΣΙΛΕΩΣ, ձախին՝ BAΣΙΛΕΩΝ / ΤΙΓΡΑΝΟΥ:
Դաշտի մէջ նշանագիր չկայ:

Տուեալ. ՊԼ 21 մմ, 7.81 գ. (ԱՀԴ 92, ՀԴԱ 51)

ԵՆ

Բաղդատել այս երկու պղնձեայ դրամները (թիւ 9, 10) իրա-
բու հետ ու նշմարել տարբերութիւնները դիմանկարներուն,
ինչպէս նաև ետին քանդակուած դիցուհիի կերպարանքներուն:
Անկասկած տարբեր քանդակագործներու կերտուածք ու թերեւս
ալ տարբեր դրամահատարաններու թողարկումներ են:

11. Վահագն, երկու ժաղկոս

Ակողմ. 6ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Մօրուսաւոր մերկամարմին Վահագնը կանգնած,
ձախ կը հայի: Աջ բազուկին վրայ կայ առիւծի
մորթ, իսկ ձախ բազուկով կը յենի լախտի մը
վրայ: Յունատառ խորագրութիւնը աջին՝ BAΣΙ-
ԼΕΩΝ, ձախին՝ BAΣΙΛΕΩΝ / ΤΙΓΡΑΝΟΥ: Վա-
հագնի աջին Ա տառը, իսկ ձախին՝ Տ: Կէտաւոր
շրջափակ:

Տուեալ. ՊԼ 16 մմ, 4.07 գ. (ԱՀԴ 101, ՀԴԱ 66)

ԵՆ

12. Ամաբեղջիւր, մեկ ժաղկոս

Ակողմ. 6ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Ամաթեղիւր, վերի կէսը դէպի աջ, աջին ու ձախին խաղողի ողկոյզներ, իսկ վերը՝ այլ պտուղներ: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ՎԱՍԻԼԵΩΣ, ձախին՝ ՎԱՍԻԼԵΩΝ / ՏԻΓՐԱՆՈՒ: Առատութեան եղիւրին տակը՝ Տ/Ա:

Տուեալ. ՊՂ 14 մմ, 3.08 գ. (ԱՀԴ 104, ՀԴԱ 94) ԵՆ

13. Հասկ, մէկ քաղկոս

Ակողմ. 6ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Յորենի հասկ: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ՎԱՍԻԼԵΩΣ, ձախին՝ ՎԱՍԻԼԵΩՆ / ՏԻԳՐԱՆՈՒ: Հասկի ցողովնին աջին՝ դաշտին մէջ Ատառը, հասկին տակը՝ ՃՀ տառերը:

Տուեալ. ՊՂ 15 մմ, 1.88 գ. (ԱՀԴ 107, ՀԴԱ 104) ԵՆ

«Արքայ Տիգրանի» խորագրութեամբ դրամներ

Տիգրանի կայսրութեան մաս կազմող եւ Հայաստանի հարաւային կողմերը գտնուող երկիրներու մէջի դրամահատարանները իրենց քով թողարկուած դրամները արձանագրեցին ՎԱՍԻԼԵΩՏ ՏԻԳՐԱՆՈՒ խորագրութեամբ: Անտիոքի եւ Դամասկոսի դրամահատարաններուն մէջ թողարկուած դրամներու համար այս խորագրութեան ձեւը կասկածէ զուրս է: Միենոյն ատեն պէտք չէ ընթերցողին ուշագրութենէն վրիպի այն դրութիւնը, թէ Սելեւկիս հատուած արծաթեայ ու պղնձեայ դրամները Տիգրանին դիմանկարը քանդակած են ընդհանուր առմամբ շատ աւելի երիտասարդ քան թէ իր տարիքը: Ո՞չ բոլորին, բայց մեծամասնութեանց վրայ անոր դիմագիծը ունի պատանիի ու երիտասարդի արտայայտութիւնը: Յունատառ Արքայ Տիգրանի տիտղոսով բոլոր դրամներուն վրայի դիմանկարները ունին իրենց իրադատուկ տարբերութիւնները, ինչպէս նաև մենագիրները:

14. Զորեքդրամնեան, պատանիի դիմանկարով

Ակողմ. Տիգրան Մեծի կիսանդրին պատանիի դիմանկարով դէպի աջ, մաքուր ածիլուած եւ գլխուն՝ մարգարտաշար հինգ ժանիքով հայկական խոյը: Խոյըին հինգ ժանիքները շինուած են իրադատուկ տարբերութիւնները,

ըու վրայ նստած երկու գոհարներէ: Ապարօշը հանգուցուած է զլխուն ետին եւ ծայրերը աղատ ուսն ի վար կ'իջնեն: Թագի ներքեւ միացած են ականջակալն ու վզկալը: Խոյրը զարդարուած է ութթեւանի աստղով՝ կողքերուն մէկական արծիւ, որոնք իրարու կը նային: Երիզակերպ հանգուցաւոր շրջափակ:

Բեկողմ. Անտիռք քաղաքին Բախտը, աշտարակածեւ թագը զլխուն, քօղարկուած, ժայռի մը վրայ նստած, աջ ձեռքով արմաւենիի ճիւղ մը բռնած. ոտքերուն տակ՝ Որոնդէս գետի աստուածութիւնը մարմնացնող երիտասարդ մը դէպի աջ կը լողայ: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ՎԱՏԻԼԵΩΣ, ձախին՝ ՏԻΓՐԱՆՈՅ: Դաշտին մէջ արմաւենի ճիւղի աջին՝ Ա մենագիրը: | մենագիրը ժայռին վրայ: Դափնեպսակ շրջափակ:

Տուեալ. ԱՐ 28 մմ, 16.37 գ. (ԱՀԴ 27/17, ՀԴԱ 31) Են

15. Զորեքրամեան, կայսերական կերպարով

Ակողմ. Եին նման, բայց չափահաս ու կայսերական արտայայտութեամբ զիմանկար մը: Խոյրին հինգ ժանիքները կազմուած են իրարու վրայ նստած երեք գոհարներէ, ուր ամենաներքեւի գոհարը ամենամեծն է եւ ամէնէն վրայինը՝ ամէնէն փոքրը կամ ալ տակի երկու գոհարներուն իրաքանչիւրը կը բաղկանայ երկու մասերէ: Երիզակերպ հանգուցաւոր շրջափակ:

Բեկողմ. 14ի նման, բայց հատուած է մեծ տրամագիծով մետաղի վրան: Յունատառ խորագրութիւնը աշին՝ ՎԱՏԻԼԵΩΣ, ձախին՝ ՏԻΓՐԱՆՈՅ: Դիցուհին իր աջ ձեռքով կը բռնէ ժապաւէն մը որ կը նմանի Օ տառին: Σ մենագիրը ժայռին վրայ: Դափնեպսակ շրջափակ:

Տուեալ. ԱՐ 29 մմ, 13.61 գ. (ԱՀԴ 22, ՀԴԱ 33) Են

Բաղդատել թիւ 9ի, 11ի, 12ի, 15ի զիմանկարները իրարու հետ եւ նշմարել նմանութիւնը: Միւս կողմէն բաղդատել թիւ 14, 15, 16, 17 չորեքդրամեանները ու նշմարել տարբերութիւնները խոյրերուն, զիմանկարներուն ու ետին քանդակուած դիցուհի-

Ներուն: Զորեքազրամեաններուն իւրաքանչիւրին կաղապարը գործն է տարբեր քանդակագործի մը եւ անկասկած կտրուած մէկէ աւելի դրամահատարաններուն մէջ:

16. Զորեքդրամեան, բարձր խոյրով

Ակողմ. 14ի նման, բայց երիտասարդի դիմանկարով: Խոյրին հինգ նեղ ժանիքները շատ բարձր են եւ կազմուած են մանր գոհարներէ որոնք եռանկիւնի ճեւ կու տան խոյրի ժանիքներուն: Երիգակերպ հանգուցաւոր շրջափակ:

Բեկողմ. 14ի նման: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ՎԱΣΙԼΕΩΣ, ձախին՝ ՏΙΓՐԱՆΟΥ: Դաշտին մէջ արմաւենի ճիւղի աջին՝ թ: Դափնեպսակ շրջափակ:

Տուեալ. ԱՐ 26 մմ, 16.15 դ. (ԱՀԴ 40, ՀԴԱ 35) Ե՞ն

17. Զորեքդրամեան, ասուպով

Ակողմ. 14ի նման, սակայն պատանիի դիմանկարով եւ խոյրը զարդարուած է ութթեւանի աստղով, որու ժամը 5ի վրայի ճառագայթը վերածուած է ասուպի մը: Աստղի կողքերուն մէկական արծիւ չկայ: Երիգակերպ հանգուցաւոր շրջափակ:

Բեկողմ. 14ի նման: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ՎԱΣΙԼΕΩΣ, ձախին՝ ՏԻΓՐԱՆΟΥ: Լուղորդի տակ, ամենաներքեւը ՀՕ տառերը: Դափնեպսակ շրջափակ:

Տուեալ. ԱՐ 28 մմ, 16.35 դ. (ԱՀԴ 10, ՀԴԱ 28)
Նախկին ՎԱ

18. Դրախմա, ասուպով

Ակողմ. 17ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. 17ի նման: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ՎԱΣΙԼΕΩΣ, ձախին՝ ՏԻΓՐԱՆՈՒ: Դաշտին մէջ արմաւենի ճիւղի աջին՝ Օ տառը: Դափնեպսակ շրջափակ:

Տուեալ. ԱՐ 20 մմ, 3.39 դ. (ԱՀԴ 49, ՀԴԱ 39, ՍԲ 1114,
ԷԲ 855) Նախկին ՆԳ

19. Բախտ, չորս քաղկոս

Ակողմ. 14ի նման, Տիգրանի կիսանդրին պատանիի դիմանկարով դէպի աջ, գլխուն՝ մարգարտաշար հինգ ժանիքով հայկական խոյրը, բայց վեց ճառագյթով աստղին վրայի ժամը 5ին թեւը փոխարինուած է հաստ գիծով մը, որ շեղակիօրէն վեր կը բարձրանայ, նմանելով ասուպի մը եւ խոյօղի մը կերպարանքը կ'առնէ, խորհրդանշելով արծիւ մը: Կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. 18ի նման: Յունատառ խորագրութիւնը աշխն՝ ՎԱՍԻԼԵΩΣ, ձախին՝ ՏԻΓՐԱՆՈΥ:

Տուեալ. ՊՂ 19 մմ, 8.08 գ. (ԱՀԴ 108, ՀԴԱ 46) Նախկին ձկն

20. Ցաղքանակ, չորս քաղկոս

Ակողմ. 18ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Ցաղքանակը դէպի ձախ կը յառաջանայ, երկընցուցած աջ ձեռքով բռնելով պսակ մը եւ ձախ ձեռքը՝ զար իջած: Յունատառ խորագրութիւնը աշխն՝ ՎԱՍԻԼԵΩΣ, ձախին՝ ՏԻΓՐԱՆՈΥ: Ցաղքանակին տակը ՃՀՄՕ տառերը:

Տուեալ. ՊՂ 20 մմ, 6.55 գ. (ԱՀԴ 114, ՀԴԱ 78) Ե՞ն

Ասոնցմէ թիւ 20 դրամին նորայայտ դիմանկարը առաջին անգամ է որ կը տպուի: Բաղդատել թիւ 18ի եւ 20ի դիմանկարները իրարու հետ եւ նշարել նմանութիւնը: Նոյն իսկ անփորձ դրամագէտի մը համար յստակօրէն ակնյայտ կրնայ ըլլալ, թէ այս երկու դրամներու երեսները զարնուած են նոյն կաղապարով եւ ձեռակերտն են նոյն փորագրիչին: Առաջինը արծաթեայ դրամիմա մըն է եւ աւելի լաւ վիճակի մէջ, վերջինը չորս քաղկոսնոց պղնձեայ դրամ մըն է ու աւելի մաշած: Այս երկու դրամները կը փաստեն, թէ ասուպով աստղ ունեցող արծաթեայ ու պղնձեայ դրամները թողարկուած են նոյն դրամմահատարանին մէջ կամ կաղապարները քանդակուած՝ նոյն աշխատանոցին մէջ:

21. Ցաղքանակ, մեկ քաղկոս

Ակողմ. 18ի նման, բայց չափազանց արուեստալից քանդակուած Տիգրանի դիմանկար: Խոյրը ունի չորս

սուր ժանիքներ փոխան սովորական հինգ ժանիքներու: Մանր գոհարներ կը զարդարեն խոյրը ու կը կազմեն խաչ մը, նաեւ քառանկիւնի մէջի յաւելեալ կէտերը խաչին կու տան ութ ճառապայթով աստղի կերպարանք մը:

Զախ դաշտին մէջ առկայ է աչքառու Ա տառը:

ԲԵԿՈՂՄ. Յաղթանակը դէպի ձախ կը յառաջանայ, երկընց ուցած աջ ձեռքով բռնելով պսակ մը եւ ձախ ձեռքը՝ վար իջած: Յունատառ խորագրութիւնը աջին՝ **ΒΑΣΙΛΕΩΣ**, ձախին՝ **ΤΙΓΡΑΝΟΥ**:

Տուեալ. ՊՂ 16 մմ, 2.93 գ. (ԱՀԴ 120, ՀԴԱ 89) ՄՄ762

Բաղդատել այս երկու Յաղթանակի տիպով դրամները (թիւ 20 եւ 21) իրարու հետ ու նշմարել տարրերութիւնները դիմանկարներուն, ինչպէս նաեւ ետին քանդակուած Յաղթանակի կերպարանքներուն: Նախորդ զբամը ետին ունի դաշտի տառեր (ΔΗΜՕ)³³, մինչդեռ վերջնը զարնուած է Ա տառով արքայի խոյրին ետեւը: Փաստ չկայ, որ Ա տառը կը ներկայացնէ Արտաշատ քաղաքը: Թիւ 21 դրամին Յաղթանակը ունի նուրբ մարմին մը եւ աւելի կարճ թեւ: Անկասկած տարրեր քանդակագործի կերտուածք եւ տարրեր դրամահատարանի թողարկուաներ են: Բաղդատել նաեւ թիւ 16ի եւ 21ի դիմանկարները իրարու հետ եւ նշմարել նմանութիւնները առանց բիրի աչքերուն, այտերուն, սրածայր քիթերուն, ես քաշուած կզակներուն: Անկասկած նոյն քանդակագործ վարպետի աշխատանք են:

22. Նոնիի ծառ, մէկ քաղկոս

Ակողմ. 19ի նման, կէտաւոր շրջափակ:

ԲԵԿՈՂՄ. Նոնիի ծառ: Յունատառ խորագրութիւնը աջին՝ [ΒΑΣΙΛΕΩΣ], ձախին՝ **ΤΙΓΡΑΝΟΥ**:

Տուեալ. ՊՂ 13 մմ (ՀԴԱ 106)

ԳՀ 165-518

33. Ժամանակին այս ուղղութեամբ Պերճ Կարապետեան զեկուցեց ուսումնասիրութիւն մը դրամագիտական միջազգային համագումարին, «Monnaies de bronze inédite de Tigrane le Grand, frappée à Démétrias», Actes du Congrès International de Numismatique, Հատոր II, 6-11 Յուլիս 1953, ապուած Փարիզ, 1957ին, էջ 133-136: Հոս վերոյիշեալ մենագրերու առաջին երեք տառերը կը ներկայացնեն դրամահատութեան վայրը՝ Դեմետրիաս քաղաքը: Ցարդ այս տեսակէտը չէ ընդունուած:

23. Արմաւենիի նիւղ, մէկ քաղկոս

Ակողմ. 19ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Արմաւենիի ճիւղ: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ԱՍԻԼԵՈՇ, ձախին՝ ՏԻՐԱՆՈՅ: Արմաւենիի ճիւղին տակը՝ ՀՄՕ տառերը:

Տուեալ. ՊՂ 19 մմ, 4.20 գ. (ՀԴԱ 110)

Ե՞ն

Բաղդատել թիւ 14ի եւ 23ի դիմանկարները իրարու հետ եւ նշմարել նմանութիւններու ու պատանիի արտայայտութիւնները:

24. Արմաւենիի նիւղ, ծաղիկով, մէկ քաղկոս

Ակողմ. 19ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Արմաւենիի ճիւղ, որու ձախին ծաղիկ բացուած է: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ԱՍԻԼԵՈՇ, ձախին՝ ՏԻՐԱՆՈՅ: Արմաւենիի ճիւղին տակը՝ ՀՄՕ տառերը:

Տուեալ. ՊՂ 17 մմ, 2.85 գ. (ԱՀԴ 121, ՀԴԱ 108) Ե՞ն

Բաղդատել այս երկու արմաւենիի ճիւղի տիպերով պղնձեայ դրամները իրարու հետ ու նշմարել տարրերութիւնները դիմանկարներուն, ինչպէս նաև ետին քանդակուած արմաւենիի ճիւղերուն ու զաշտին ներքեւի տառերը, մին ունի շիտակ ուղղահայեաց ճիւղ եւ ՀՄՕ տառերը, իսկ միւսը՝ դէպի ձախ թեքուող ճիւղ մը որ ծաղիկ ունի եւ ՀՄՕ տառերը: Կրնան ըլլալ տարրեր քանդակագործի աշխատանք սակայն նոյն դրամահատարանի թողարկումներ:

25. Եռոտանի կաթսայ, մէկ քաղկոս

Ակողմ. 19ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Եռոտանի կաթսայ մը, որմէ կը բարձրանան երեք սարդենիի ճիւղեր: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ԱՍԻԼԵՈՇ, ձախին՝ ՏԻՐԱՆՈՅ: Եռոտանիին տակը՝ ՀՄՕ տառերը:

Տուեալ. ՊՂ 19 մմ, 2.83 գ. (ԱՀԴ 122, ՀԴԱ 111) Ե՞ն

26. Լախտ, մէկ քաղկոս

Ակողմ. 19ի նման, կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. Լախտ: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ՎԱՏԻ-
ԼԵΩΣ, ձախին՝ ՏԻΓՐԱՆՈՅ: Լախտին տակ՝ ՃԻ
տառերը:

Տուեալ. ՊՂ 19 մմ, 2.17 գ. (ՀԴԱ 115) ԵՆ

27. Փիդ, չորս քաղկոս

Ակողմ. 16ի նման, ձախ դաշտին մէջ Ա տառը:

Բեկողմ. Փիդ մը դէպի ձախ, կնճիթը վեր: Յունատառ
խորագրութիւնը վերեւ՝ ՎԱՏԻԼԵՈՍ, ներքեւ՝
ՏԻΓՐԱՆՈՅ: Անորոշ դաշտի նշաններ:

Տուեալ. ՊՂ 18 մմ, 6.97 գ. (ԱՀԴ 124, ՀԴԱ 118) ԶՊ

28. ԶԻ, արածող, կէս քաղկոս

Ակողմ. 19ի եւ յատկապէս 24ի նման, կէտմաւոր շրջափակ:

Բեկողմ. Զի մը դէպի աջ, գլուխը վար ու կ'արածի: Յու-
նատառ խորագրութիւնը վերեւ՝ ՎԱՏԻԼԵՈՍ,
ձիուն ներքեւ՝ ՏԻΓՐԱՆՈՅ: Դաշտին մէջ ձիու
ձախին ՃԻՄՕ տառերը:

Տուեալ. ՊՂ 13 մմ, 1.75 գ. (ՀԴԱ 121) Նախկին ՃԿ

Բաղդատել թիւ 24ի եւ 28ի դիմանկարները իրարու հետ եւ
նշամարել նմանութիւնները:

«Արքայ Տիգրանի» խորագրութեամբ Դամակոսի դրամները

Տիգրանի Դամակոս հատուած դրամները ոճով տարբեր են
այն դրամներէն, որոնք թողարկուած են Արտաշատ, Տիգրա-
նակերտ, Մծրին, Անտիոք եւ այլ դրամահատարաններ: Դա-
մակոսի մէջ ինք կտրեց արծաթեայ ու պղնձեայ դրամներ,
որոնց վրայի դիմանկարները իրարու շատ կը նմանին: Իր
դրամները առ հասարակ ունին երիտասարդի մը դիմանկարը:
Ընդհանուր առմամբ, դամասկեան պղինձները ունին կոշտ կեր-
տուածք մը եւ շուտով կը զանազանուին միւս դրամահատարանի
թողարկումներէն:

29. Զորեգդրամեան

Ակողմ. Տիգրան մեծի կիսանդրին երիտասարդի դիմա-
նկարով՝ դէպի աջ, մաքուր ածիլուած եւ գլխուն՝

մարդարտաշար հինգ ժանիքով հայկական խոյրը: Ապարօշը հանգուցուած է գլխուն ետին եւ ծայրերը ազատ ուսն ի վար կ'իջնեն: Թագի ներքեւ միացած են ականջակալն ու վզկալը: Խոյրը ձախին՝ զարդարուած է ուղթեւանի աստղով, աջին՝ արծուի նմանող շեղակի հաստ կոր գիծ մը, գլխու նմանող ծայրը զարծուցած է դէպի աստղը: Երիզակերպ հանգուցաւոր լրջափակ:

ԲԵԿՈՂՄ. Դամասկոս քաղաքին Բախտը, աշտարակաձեւ թագը գլխուն, քօնարկուած, ժայռի մը վրայ նստած է դէպի ձախի: Իր ոտքերուն տակ՝ Արքսարոս գետի աստուածութիւնը մարմնացնող հանդիպահայեաց մերկամարմին լողացողի մը կիսանդրին: Բախտը իր աջ բազուկը երկարած է եւ ձախով կը բռնէ ամաթեղիւր մը: Յունատառ խորագրութիւնը աջին՝ ԱԱՍΙԼԵΩΣ, ձախին՝ ՏԻΓՐԱՆՈՅ: Դուրսի դաշտի ձախին, Բախտի ձեռքին վերեւ Ա մենագիրը: Ձեռքին տակը՝ ԹԵ տառերը ՕՓ տառերուն վերեւ: Ներսի դաշտի ձախին, թեւին տակը՝ Ա տառը: Վարի եղրին, լուղորդին տակը՝ ՅՄԾ (70-69 Ն.Ք.): Դափնեպսակ շրջափակ:

Տուեալ. ԱՐ 28 մմ, 15.79 դ. (ՄՄ 148, ԱՀԴ 13, ՀԴԱ 29) ԲԹ

Բոլոր տեղեկագրուած Դամասկոսի արծաթեայ դրամները չորեքըրամեաններ են, որոնցմէ վեց օրինակ ծանօթ են: Հիմնական պատկերագրութիւնը գրեթէ նոյնն է բոլորին վրայ: Դամասկոսի չորեքըրամեանները ունին այլ յատկանշական կէտ մը, արծանագրուած են սելեւկեան տոմարկակալութեան հատանման թուականով, որոնք համապատասխան են Ն.Ք. 72-71 (ԱՄԾ), 71-70 (ՅՄԾ), 70-69 (ԳՄԾ) թուականներուն: Տիգրան Մեծի միայն այս դրամներուն վրայի թուագրութիւնը կ'ընդունուի առանց առարկութեան բոլոր դրամագէտներու կողմէ անխափի: Տիգրանի Դամասկոս հատուած պղնձեայ դրամներուն վրայ թուական չէ արծանագրուած, սակայն պատկերագրութիւնը շատ նման է արծաթեներուն: Նոյնիսկ անփորձ դրամահաւաքի մը աչքէն չի վրիպիր այս մէկ յատկանշական կէտը:

30. Դամասկոսի Բախտը նստած, չորս ժաղկոս

ԱԿՈՂՄ. 29ի նման:

ԲԵԿՈՂՄ. 29ի նման: Յունատառ խորագրութիւնը աջին՝
ՎԱՍԻԼԵΩΣ, ձախին՝ ՏԻΓՐԱՆՈՅ: Դուրսի դաշտի
ձախին, ձեռքին տակը՝ ԹՓ տառերը ՕՓ տառե-
րուն վերեւ: Կէտաւոր շրջափակ:

Տուեալ. ՊՂ 21 մմ, 7.34 գ. (ՄՄ 152, ԱՀԴ 110, ՀԴԱ 61)
ԵՆ

Տիգրանի Դամասկոսի Բախտը դէպի ձախ նստած տիպով
պղնձեայ դրամներուն կոնակները ոճով շատ նման են Արետաս
Գ.ի պղնձեայ դրամներուն³⁴: Արետաս Գ. (84–72 Ն.Ք.) թագա-
ւորն էր Նաբաթէային, նախապէս իշխած Դամասկոսի վրայ:
Նաբաթէան հին երկիր մըն էր Պաղեստինի արեւելքն ու Հարաւ-
արեւելքը, համապատասխան՝ արդի Յորդանանին:

31. Դամասկոսի Բախտը կանգնած, երկու քաղկոս

Ակողմ. 29ի նման: Երիգակերպ հանգուցաւոր շրջափակ:

ԲԵԿՈՂՄ. Դամասկոսի Բախտը՝ կանգնած դէպի ձախ, իր
աջ ձեռքը կը հանգչի զեկի լծակին վրայ եւ իր
ձախով կը բռնէ ամաթեղղիւր մը: Խորագրու-
թիւնը թիւ 29ի նման է: Դուրսի ձախ դաշտին մէջ
| մենագիրը: Կէտաւոր շրջափակ:

Տուեալ. ՊՂ 15 մմ, 4.60 գ. (ՄՄ 152, ԱՀԴ 112, ՀԴԱ 62)
ԱԴԲ

32. Դամասկոսի Յաղթանակ, մեկ քաղկոս

Ակողմ. 29ի նման:

ԲԵԿՈՂՄ. Յաղթանակը դէպի ձախ կը յառաջանայ, երկն-
ցուցած աջ ձեռքով բռնելով պսակ մը եւ ձախ
ձեռքը՝ վար իջած բռնելով արմաւենիի ճիւղ մը:
Յունատառ խորագրութիւնը աջին՝ ՎԱՍԻԼԵΩΣ,
ձախին՝ ՏԻΓՐԱՆՈՅ: Դուրսի դաշտի ձախին՝ ԹՓ
տառերը ՕՓ տառերուն վերեւ:

Տուեալ. ՊՂ 14 մմ, 2.67 գ. (ՄՄ 153, ԱՀԴ 113, ՀԴԱ 91)
ՀՊՊԹ

34. NEWELL E. T., *Late Seleucid Mints in Ake-Ptolemais and Damascus*, Նիւ
Եռք, 1939, էջ 94–100, թիւ 146–149, տախտակ 16 եւ 17, յառկապէս տե՛ս
դրամ թիւ 147:

«Արքայ Տիգրանի» խորագրութեամբ Դամասկոսի նորայայտ դրամը

Վերջերս յայտնաբերուեցաւ Դամասկոսի դրամահատարանը դրուագուած նոր պղնձեայ դրամի տիպ մը (թիւ 33 եւ 34), որոնց ետին պատկերուած է Դամասկոսի Բախտը՝ կանգնած դէպի ձախ: Սակայն նորայայտ այս տիպով դրամին վրայ քանդակուած է «պատանի»ի դիմանկար մը³⁵: Այս դրամը մեզի կը հայթայթէ բացակայ օղակը դէպի այն դրամները, որոնք ունին «կրտսեր»ի դիմանկար մը, բայց չեն վերագրուած որեւէ դրամահատարանի մը: Ուշագրաւ է խոյրի աստղին վրայի ժամը 5ին թեւը, որ վերածուած է ասուալի մը: Նիւռէլի պատկերազարդուած զբամանը (թիւ 31) նման է աւանդական դամասկեան արծաթեայ ու պղնձեայ դրամներուն: Ունի մէկ աստղ, աջին խոյօղի մը եւ կոչտոն: Մեր նորայայտ նմոյշները չեղում մըն են Դամասկոսի սովորական արծաթէ ու պղնձնէ թողարկումներէն: Հոս թագաւորին դիմագիծերը ունին պատանիի մը արտայայտութիւնները եւ նուրբ ոճ: զարդերը կը բաղկանան ասուալի մը, որ վեց թեւ ունեցող աստղէն կը ճառագայթէ եւ խոյօղի մը ձեւը կ'առնէ: Նոյն խոյրին հինգ աստամները քանդակուած են աւելի կանոնաւոր: Այս տիպի դիմանկարը ընդհանուր առմամբ նման է թիւ 17, 18, 19, 20, 22, 23, 24, 25, 26?, 27?, 28, 33, 34 դրամներու դիմանկարներուն: Նորայայտ դրամները (թիւ 33 եւ 34) իրենց ետին չունին դաշտի նշաններ կամ տառեր:

33. Դամասկոսի Բախտը կանգնած, չորս քաղկոս

Ակողմ. 19ի նման: Կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. 31ի նման, առանց դաշտի տառերու:

Տուեալ. ՊՂ 18 մմ, 6.30 գ. (ՀԴԱ 63)

Են

34. Դամասկոսի Բախտը կանգնած, երկու քաղկոս

Ակողմ. 19ի նման: Կէտաւոր շրջափակ:

Բեկողմ. 31ի նման, առանց դաշտի տառերու³⁶:

Տուեալ. ՊՂ 17 մմ, 4.53 գ. (ՀԴԱ 63)

Են

35. Այս տիպի պղնձեայ դրամէն յայտնաբերուեցան երեք պղնձեայ նմոյշներ՝ չորս քաղկոս, երկու քաղկոս եւ կէս քաղկոս: Այս վերջինին դիմանկարին բաւական մաշակ ըլլալուն պատճառով այս յօդուածէն դուրս ճգուեցաւ: Ցաւելեալ տեղեկութեան համար տե՛ս ACV 64:

36. Վերոյիշեալ բոլոր ցուցակագրուած դրամները ընտրուած են յատկապէս պատկերագրական տեսակէտով, ուր կարելի ութեան սահմաններուն մէջ

ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ ԵՒ ՈՇ ՔԵ ԿՐՏՍԽԵՐ ՏԻԳՐԱՆ

Մեզի համար գործնականութեան սահմաններէն դուրս կ'երեւի, թէ դաւաճան որդի մը, ճամբորդէ Հայաստանէն դէպի Դամասկոս կամ նոյն շրջակայքը, ու Հոն կարողանայ թողարկել նման երկար զդամաշարքի համակարգ մը։ Ծոփքը Հայաստանի ամէնէն հարուստ շրջաններէն մէկն էր։ Պոմպէսին հետ հաշտութեան պայմանները յարգելու պարագային, ուազմատուգանքը գանձուեցաւ Ծոփքի փողերանոցէն³⁷։ Նախապէս Տիգրան Մեծ դրած էր Ծոփքը Կրտսեր Տիգրանի տնօրինութեան ներքեւ։ Նաեւ պէտք չէ մոռնալ որ Կրտսեր Տիգրան Պարթեւ Հրահատ Գ. թագաւորին փեսան էր։ Ուրեմն Կրտսեր Տիգրան կրնար ատիթը գտնել ոչ միայն պղնձեայ, այլ նաեւ արծաթեայ դրամ կտրելու։ Իրեւ արդիւնք մեր քննութեան, ցարդ Կրտսեր Տիգրանէն արծաթեայ ու պղնձեայ չը յայտնաբերուած։ Պատմութիւնը մեզի կը տեղեկացնէ, թէ Կրտսեր Տիգրան, դաւաճանութեամբ աշակցեցաւ Պոմպէսին։ Սակայն 66 Ն.Բ.³⁸ թուականին Կրտսեր Տիգրանն ու իր ընտանիքը ձերբակալուեցան Պոմպէսին կողմէ ու գերի տարուեցան Հռոմ, հոս մաս կազմելու համար իր յաղթանակի հանդէսին³⁹։

Վերեւ ցուցակագրուած դրամները ակնյայտ կ'ընեն, թէ «Կրտսեր» Տիգրանին ենթագրուած դրամները ուրիշ բան չեն եթէ ոչ Տիգրան Մեծի դրամական համակարգին պատկանող այլ արծաթեայ ու պղնձեայ դրամներու տարբերակներ։ Այս դրամները վստահաբար թողարկուած են հեռաւոր Սելեւկիոյ դրամահատարանի մը մէջ, շատ հաւանաբար Դամասկոսի դրամահատարանը կամ ալ նոյն դրամահատարանի վարիչի ազդեցութեան ներքեւ դրուած արբանեակ դրամահատարան մը, հաւատարիմ մնալով սելեւկեան աւանդական եւ յունական տիրապետող դիմանկարային արուեստին, ուր Տիգրան Մեծը աստուածացներով զինք ներկայացուցած են որպէս յաւերժական ու երիտասարդ արքայ մը։

գիմանկարը ըլլայ յստակ եւ բեկողմի դրուագումն ու նշանագրերը ըլլան ներկայանալի։ Օրինակներէ ոմանք ունին երկարաշարք միաւորներ, ու բիշներ՝ տարբերակներ։ Այս յօդուածի ծիրին դուրս է ցուցակագրել բոլոր մանրամասնութիւնները։

37. ՄԱՆԱՆԴԵԱՆ, ՔԱՅԱԿԱՆ տեսութիւն . . . , էջ 232-237։ Նաեւ «Տիգրան Բ. եւ Հռոմը», Երկեր, Ա. Հատոր, Երևան, 1977, էջ 575-588։

38. ՀԺՊ, Հատոր Ա., Երևան, 1971, էջ 598-599։

Ամփոփում

Վերջին քանի մը տասնամեակներու ընթացքին որոշ դրամագիտներ (Ռ. Դ. Սուլլիվան, Կ. Ֆու և Օ. Թեքին) յօդուածներ հրատարակեցին Արտաշէսեան Հարստութեան որոշ դրամներուն վրայ: Իրենց ուսումնասիրութեան մէջ մերժած են Տիգրան Ա. արքային որեւէ դրամ վերագրել: Փոխարէն, պղնձեայ դրամները որոնց վրայ արքայի կիսանդրին ուղղուած է դէպի ձախ եւ զինուն դրուած խոյրը ունի չորս ժանիք, յատկացուած են Կրտսեր Տիգրանին: Նմանապէս, Տիգրան Մեծի բոլոր դրամները երիտասարդի դիմանկարով տրուած են Կրտսեր Տիգրանին:

Տիմուռուած ժամանակագրական, արձանագրութեանց տիտղոսներուն եւ պատկերագրական ոճին վրայ, կարելի եղած է ցոյց տալ ներկայ յօդուածով, թէ որոշ պղնձեայ դրամական համակարգ մը պէտք է վերագրուի Արտաշէսեան Տիգրան Ա. (123-96 Ն.Ք.) արքային: Տիգրան Ա.ի դրամական համակարգը կը դիմագրաւէր կազմաւորման շրջան մը, ուր դրամներուն վրայ կիսանդրին կը հայի ձախ եւ մեծամասնութեանց վրայ խոյրը ունի չորս ժանիք: Եղակի մի օրինակ քանդակուած է հինգ ժանիքներով: Այս զօրաւոր փաստ մըն է, թէ դէպի ձախ նայող կիսանդրիով դրամները պէտք է տրուին արքայի մը, իշխած՝ աւելի կանուխ քան Տիգրան Մեծ:

Տիգրան Մեծի կայսրութեան մէջ զանազան ազգութիւններ կ'ապրէին: Իրաքանչիւր երկրի մէջ գոյութիւն ունէր տեղական աւանդութիւն մը: Իր գրաւած երկիրներու յատկանշական դրամահատարանները կը պատկանին Անտիոք ու Դամասկոս քաղաքներուն: Հոս դրուագուած Տիգրան Մեծի դրամները հատուեցան ըստ տեղական աւանդութեան, ուր դիմանկարային քանդակագրութիւնը ստացած էր յատուկ դրամահատական արուեստ մը³⁹:

Տիգրան Մեծի Սելեւկիա քանդակուած կաղապարներէն զարնուած արծաթեայ ու պղնձեայ դրամներուն վրայի դիմանկարները առ հասարակ զինք կը ցուցնեն աւելի երիտասարդ քան թէ իր տարիքը: Հայաստանի մէջ հատուած դրամները աւելի մօտ են իրապաշտ դիմանկարի մը քան թէ Անտիոքի եւ Դամասկոսի դրամահատարանէն թողարկուածները:

Տիգրան 45 տարեկան էր երբ ժառանգեց Արտաշէսեան հարուստութեան գահը: Ինք մահացաւ իոր ծերութեան մէջ՝ 85

39. ՆԵՐՍԽԵՍԱՆ Ե. Թ., «Տիգրան Բ.ի արծաթներու դրամագիւտ մը», Բագմավէպ, Հատոր 2/3, 1995, էջ 230-270. նաեւ՝ *Armenian Numismatic studies*, էջ 12-54, տախտակ 2-23:

տարեկանին։ Իր չորեքդրամեաններուն վրայի դիմանկարները կը պատկերացնեն արքան իր կեանքի տարբեր հանգրուաններուն։ Դիմանկարները ունին պատանիի, երիտասարդի, չափահաս անձի, ինչպէս նաեւ՝ կայսրի մը կերպարանքը։ Տիգրանի չորեքդրամեանները կերտուած են ըստ յունական տիրապետող լաւագոյն դրամահատութեան արուեստին, Սելեւկիոյ դրամահատարաններուն մէջ, ուր Տիգրան Մեծ աստուածացած դիմանկար մը ունի։

Իր պղնձեայ դրամներուն վրայի խոյրերն ու ատոնց վրայի զարդերը քննելէ ետք, յայտնաբերուեցաւ, թէ իրարու նման դրամներուն վրայի արծիւը խորհրդանշող խոյօղը ամբողջովին պարզեցուած է եւ կցուած է աստղի ամէնէն մօտիկ ճառագայթին, հաստ ու երկար գիծը նմանցնելով ասուափի մը։ Տիգրանի արծաթեայ դրամները, ուր մենք կը տեսնենք ասուափ մը, նոյն յատկանիշները ունին՝ ասուազով աստղ, նուրբ ո՞ն եւ պատանիի դիմանկար։ Այս պատկերատիպին կը պատկանի իր նոր յայտնաբերուած Յաղթանակի տիպով պղնձեաց դրամի օրինակ մը, ինչպէս նաեւ զամասկեան տիպով երկու պղնձեայ դրամները։

Հիմնուած դրամագիտական տուեալներու եւ երեսներու ոճին վրայ, կարելի է եղրակացնել, թէ սելեւկեան աւանդութեամբ կերտուած դրամը Տիգրան Մեծին տուած է շատ աւելի երիտասարդ դիմանկար մը, որ կը շփոթուի կրտսեր Տիգրանի մը հետ⁴⁰։

ԵՂԻԱ. Թ. ՆԵՐՍԵՒՍՆԱՆ

40. Կարդացուած Հայ Դրամագիտական Ընկերակցութեան 27 Մարտ 1999ի ժողովին Ուկթիթիը քաղաքին մէջ, Քալիֆորնիա։

ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- ԱԴՀ** Ամերիկան Դրամագիտական Ընկերակցութեան ժողովածոյ (American Numismatic Society), Նիւ Եռոք:
- ԱՀԴ** Զարեհ Պտուկեան, Արտաշէսեան հարստութեան դրամները (Coinage of the Artaxiads of Armenia), Վիեննա, 1983:
- ԱՊ** Անտրէ Պէլլեանի ժողովածոյ:
- ԱՐ** Արծաթ:
- ԲԹ** Բրիտանական Թանգարանի (British Museum) ժողովածոյ, Լոնդոն:
- ԳՀ** Gerhard Hirschի աճուրդի ցուցակագրութիւն: Auktion 165: Münzen und Medaillen Antiken, Միւնիս, Փետրուար, 1990:
- ԵՆ** Եղիա Թ. Ներսէսեանի ժողովածոյ:
- ԶՊ** Զարեհ Դ. Պտուկեանի ժողովածոյ (Paul Z. Bedoukian):
- ԷԲ** E. Bourgey:
- ՀԴԱ** Ե. Թ. Ներսէսեան, Armenian Coins and Their Values, Լոս Անձելլոս, 1995:
- ՀՃՊ** Հայաստանի Պատմութեան Պետական Թանգարանի ժողովածոյ, Երեւան:
- ՀԱՀ** Հայկական սովետական հանրագիտարան:
- ՃԿ** Ճ. Կէվրէքեանի ժողովածոյ:
- ՆԳ** Նուարդ Գափամաջեանի ժողովածոյ: S. Boutin, Collection N.(adia) K.(apamadjian): Monnaies des Empires de Byzance, Մասսթրիխթ, 1983: Numismatique Collection N.(adia) K.(apamadjian), Bourgey, Փարիզ, Հոկտեմբեր 1992:
- ՊՂ** Պղինձ:
- ՄԲ** S. Boutin:
- ՍՄ** Edward T. Newell, Late Seleucid Mints in Ake-Ptolemais and Damascus, Նիւ Եռոք, 1939:
- ՎԱ** Վահագն Աբգարեանցի ժողովածոյ:
- ՓՄ** Փարիզի Ազգային Մատենադարանի (Bibliothèque National de France) ժողովածոյ:

Summary

TIGRANES THE GREAT AND THE MYTH OF TIGRANES THE YOUNGER COINS

Y. T. NERCESSIAN

During the past few decades some authors (R. D. Sullivan, C. Foss, and O. Tekin) composed essays on the coinage of the Artaxiads of Armenia. They see no evidence that Tigranes I (123-96 B.C.) reigned at all. They reject the attribution of copper coins given to Tigranes I. Instead, coins where the head of Tigranes is engraved to left and wearing a four-pointed tiara, are given to Tigranes the Younger. Also, coins of Tigranes the Great with boyish features are given to Tigranes the Younger.


Tigranes I struck coins with the head of king to left and the tiara had four points. On a newly discovered coin (No. 2b) the tiara is five-pointed. This is powerful evidence that during the reign of Tigranes I, the design of Armenian coinage was in a formative state. Originally it had four points and evolved into a tiara with five points.

Tigranes the Great ruled a vast empire at the zenith of his power. In Armenia proper, he was called "King of Kings Tigranes," with the title that he won from the Persians on the battlefield. In Seleucia, where he was invited to rule, he was "King Tigranes." His coins struck in Seleucid mints (among them best known, Antioch and Damascus) were executed according to their established centuries old tradition. Simply, Tigranes was deified on his coins and represented much younger than his age.

Silver comet tetradrachms, comet drachms and numerous copper coins displaying Tyche, Nike, cypress tree, palm-branch, tripod, club, elephant, and grazing horse portray a king with boyish features. For these coins, the mint remains unknown.

A newly discovered copper coin with Nike reverse (No. 20) shares the same obverse die with a comet silver drachm. This demonstrates that at least comet star type silver drachms and coppers coin with Nike reverse were struck in the same Seleucid mint.

A newly discovered copper coin portrays Tigranes with boyish features and on the reverse displays the Tyche of Damascus standing. This specimen links all copper and silver coins of Tigranes with younger portrait and "King Tigranes" legend to the mint of Damascus or to a satellite mint under the jurisdiction of Damascus mint masters. Without doubt, all coins with boyish portrait can be assigned not to Tigranes the Younger but to Tigranes II the Great who ruled Damascus, definitely from 72 to 69 B.C. as they are inscribed on his Damascene silver tetradrachms.





12



14



13



15



16



17



18



19



20



21



Տախտակ 2



22



23



24



25



26



29



27



28



30



31



32



33



34

